

## ԿԱՐՈՇ ԶՈՒԱՐԹ ԲԱՆԵՐՈՒ

Պատուհանին վար դիսող՝ զուր կը տիսնէ՞ք սա տրղան...  
Իր ըղձակաթ ալրերուն կարօտին տակ՝ ցընծաղին  
Խումբ մը ճուտեր բակին մէջ բարեզզնողակ կը խաղան,  
Մինչ կը տեղայ վերէն վար, անձրևի պէս, իր հողին:

Ինքն ալ ըլլար անոնց պէս, կայտա՛ռ, անհո՛գ, ճրըլո՛ւն,  
Մոռնար վիզվին հաւատրին, մոռնար միտնին ամէն օք...  
Չըբացուէին միտրին մէջ, այբր ամէն զոցելուն,  
Դառնածիծաղ ձաղիկներ՝ ժանու բոյրերով նորանոր:

Թոլուն մ\*իբրիւ ես կու զայ մոոցըւած սէրը խաղի,  
Ու կը վիստոէ կարօտով իր նախկին բոյնը զուարթ...  
Էսէք, կըրնա՞յ զըտնիլ ան ճիշդ մը զոնէ, ուր թառի:

Զեսքն երեսին կը նայի թարթիյն ի վար միշտ անթարթ.  
Կը ճեռանայ ինքն իրմէ, ու կը կախուի կարծես վար...  
Մանլո՛ւկ, զընդակ զրտորող բու այդ հողիդ իրն ըլլար:

ՎԱՀԵ ՎԱՀԵԱՆ